

3436

ՏԵՍՐԱԴԱՐ — ԹԻՒ 2

ՀՕՅ ԿՐԹԱԿԱՆ ՀԵՄԱՋՐԿԱԽԹԵԱՆ

ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ

(Պատմուածք)

Գրեց

ՀԵՆՐԻ ՎԵՆ ՏՈՅՖ

Եւ

Հայացուց

ՌՈՓԱՑԻ



ՀԱՅ ԿՐԹԱԿԱՆ ՀՐՄԱՋՐԿՈՒԹԻՒՆ

82

Կ-21

ԿՈԶՆԱԿ ՏՊԱՐԱՆ

1928

82
-21

3436

3436

28 JUN 2005

2 NOV 2009

Բ Ն Ա Կ Ա Ր Ա Ն Ն Ե Ր
(Պ Ա Տ Մ Ո Ւ Ա Ծ Ք)

Գրեց՝

ՀԵՂԻ ՎԵՆ ՏԱՅՔ
Հայացուց՝ ԾՈՓԱՑԻ

Ճոխութեան եւ հարստութեան խաղաղ ու գոհունակ երեւոյթ մը կար Ռւէյթմըն պալատին շուրջ, որ կը կանդնէր փողին անկիւնը եւ արհամարհանքով կը նայէր քիչ մը անդին թաւալող առեւտրական հոսանքին վրայ:

Տունը այնքան գեղեցիկ չէր: Շոքուայի գոյնով քարերուն, թանձր քիւերուն լայնաբաց պատուհաններուն եւ պլունդով զարգարուած մահոգանիէ գուռներուն մէջ հրապուրիչ ոչինչ կար: Բայց պալատը պատկառազգու երեւոյթ մ'ունէր:

Ճան Ռւէյթմըն կը նմանէր իր տանը, զոր երեսուն տարի առաջ շինած էր, եւ ուր իր բոլոր բաղձանքները, իր բոլոր փառասիրութիւնները ամփոփուեր էին: Իր անձնական ջանքերով յաջողութիւն գտած մէկն էր նա: Իր անձին շուրջ ու չինչ կար տարօրինակ, առարկելի կամ աչքառու: Պնդակառմ ուղղամմիտ եւ շիտակ ճամբով յաջողած մէկն էր ան:

Իր ճաշակն ալ, անտարակոյս, քայլ պահեր, զարգացեր էր իր ժամանակին հետ: Նշանաւոր նկարներ, պրոնցէ եւ մարմարէ արձաններ, պարսկական գորգեր եւ շինական ապակեղէններ իրենց կարգին մուտք գործեր եւ տեղաւորուեր էին պալատին մէջ: Ընդունելութեան սենեակը, հիւրանոցը, ճաշասրահը եւ ուրիշ սենեակներ ամէնքն ալ հին եւրոպական տարազով շտկուած, կահաւորուած էին:

ՀՀ Ազգային գրադարան



NL0171548

Պալատը, մէկ խօսքով, նշանակն էր իր տիրող ընկերութիւն Պալատը, մէկ խօսքով, նշանակն էր իր տիրող ընկերութիւն Պալատը, մէկ խօսքով, նշանակն էր իր տիրող ընկերութիւն:

«Ամուր սկզբունքներու տէր մէջը», կը մը ամուր արտայայտելու է իր տան երեւոյթին մէջ։ Ներ Եորք իր ճար- տարապետութեան ձեւը շուտ շուտ կը փոխէ, ասիկա ամուս- նաթողութեան կը նմանի եւ պատուաբեր չէ։ Ամէն ժարդ լաւ գիտէ թէ ես ի վիճակի եմ ինծի յարմար տան մէջ բնակելու։ Ասիկա իմ մասիս վստահութիւն կը ներշնչէ եւ իմ աղե- ցութիւնս կ'ուժովցնէ։»

Հարութ Ուէլֆթմըն յաճախ ստիկ լրել էր լր ուր յ է շարութ Շամբանդի չամացայն չէր անոր: Անհունօրէն կը հիմնար աղին, բայց համաձայն չէր անոր: Անհունօրէն կը հիմնար աղին, բայց համաձայն չէր անոր: Անհունօրէն կը հիմնար աղին, բայց համաձայն չէր անոր:

Ծնունդի և թուամին իրկունն էր : Հայր ու որդի գծու կը լսեած
նստած կը ճաշէին : Տունը հիւր չկար : Լայն սեղանին վրայ ար-
ծաթէ եւ ապակիէ անօթներ կը չողային : Հայր եւ որդի , ցած
ձայնով , մտերմօրէն կը խօսակցէին : Տարեց մարդը լայնսիրտ
տրամադրութեան մը մէջ էր այդ իրկուն .

— Եսա դոհ կը զգամ այս իրկուն, բայտ նա կ'ուշագիշ
Ծնունդի մթնոլորտին մէջ բան մը կայ անպատճառ որ դոհու-
նակութեան այս զգացումը կ'առթէ ինծի : Ինծի առաջնորդ
ընտրած սկզբունքներս բոլորն ալ արդարացած են: «Պարկեշ-
տութիւնը լաւագոյն...», բայց չէ, այս խօսքը Աստուածա-
շունչն չէ: Համբերէ վայրենան միւ տառը պէս խօսք մը կայ
Աստուածաշունչին մէջ, Գիշեան ՑՐՈՒՏՈՒՄ
— Թոյլ կուտա՞ք ո՞ր բիկար մը վասեմ, հարցուց Հարութ
յեւնի դասնալով եւ ժպիտ մը ծածկելով:

— Այս՝ անշուշտ, պատասխանեց հայրը կտրուկ կերպով: Գիտես թէ ծխախոտին հոտը չեմ ատեր. բայց ծխելը ծախքի դուռ բացող, անօգուտ սովորութիւն մըն է. այդ իսկ պատճառով կեանքիս մէջ օր մը օրանց փորձած չեմ ծխել: Բան մը որ չի' փոխարիներ, չի' վարձատրեր, կամ արդիւնք մը չի' տար, արժէք չունի. այս է իմ նշանաբան: Հիմա կը յիշեմ Ս. Գրքին խօսքը: «Ճշմարիտ կ'ըսեմ ձեզի, անոնք իրենց հատուցումը գտած են»: Քարոզիչն պիտի խնդրեմ որ օր մը այս նիւթին չուրջ քարոզ մը տայ:

— Զքեզ օրինակ առնելով կարծեմ :

— Զէ՛, բայց իմ փողձառութեամբս կրնամ ընտիր նիւթ հայթայթել Ա. Գրքին ճշմարտութիւնը ապացուցանելու համար : Անկեղծօրէն կրնամ ըսել թէ իմ բոլոր բարեգործութիւններս ալ լաւ վարձատրուած են, անոնք են որ ուժովցուցած են աղղեցութիւնս եւ բարձրացուցած են վարկս ու զիրքս : Լաւագոյն արդիւնք ապահովելու համար, տալու ձեւիդ մէջ զգոյշ ըլլալու ես անպատճառ : Մուրացիկին բաց զիմարկին մէջ բէնի մ'խսկ նետելու չես անհաջիւ : Իմ սկզբունքներէս մին եղած է առեւտրական գործերուս մէջ մտցուցած դատողութիւնս գործածել նաեւ բարեգործութիւններուս մէջ . միշտ ալ այսպէս ըրած եւ յուսախար եղած չեմ :

Օտար առաքելութեանց շատ չեմ նպաստեր. կը նախ-
ընտրեմ աջակցիլ տեղական բարի ձեռնարկներու, որոնց գոր-
ծունէութեան արդիւնքը ապահով է: Ակզրունքներուս իմաս-
տութիւնը պիտի տեսնես օք մք:

— Կը տեսնեմ արդէն, հայր: Բսել կ'ուղես հացը, այսինքն
մեր ընելիք ողորմութիւնը, ջուրերուն վրայ նետելու ենք՝
պարմանաւ որ անիկա ապահով նաւերով տարուի եւ փոխա-
րէնը մեզի վերապարձուի ապահովաբար:

Հայրը ինդաց, բայց աչքերը ծուռը նայուածքով մը շողին, եւ ըստ.

— Երգիծական ձեւով մը ըսկը խօսքդ, բայց ըսածիլ մէջ
իմաստ կայ: Ինչո՞ւ չէ: Աստուած կ'իշխէ ծովին վրայ, եւ
կ'ակնկալէ որ նաւարկութեան եւ վաճառականութեան օրէնք-

ներուն հետեւինք: Ինչո՞ւ չի մտահոգուիս հացիդ մասին, եթէ նոյն իսկ զայն ուրիշի մը կուտաս:

— Ինձի չինար ըսել թէ ինչո՞ւ. բայց պարագաներ կան . . . : Երիտասարդը վարանեցաւ պահ մը: Զեռքին սիկարը մարեր էր: Ոտքի ելաւ: Կրակին վրայ նետեց զայն, եւ կանգնած մնաց — նիհար, անձկալից, անհանդարտ, աղնիւ գէմք մ'ունէր ան. գէմք մը որուն վրայ անօթութեան թեթեւ հպումը կը նշմարուէր, եւ որ հօրը գէմքին կը նմանէր ու չէր նմաներ. ի՞նչ տարօրինակ բան: Հարուլո հօրը նայեցաւ կէս անձկառին հետաքրքրութեամբ մը.

— Իրողութիւնն այն է որ, հա՛յր իմ, շարունակեց նա, մտքիս մէջ ինդիր մը կայ, որու մասին քեզի հետ կ'ուզեմ խօսիլ այս երեկոյ: Կը յիշե՞ս Թամ Ռալինդը, այն երիտասարդ գոլէճականը, որ ինձ հանդէալ այնքան բարի էր երբ գոլէճ դացի:

Հայրը գլխով հաւանութիւն յայանեց: Լաւ կը յիշէր իր տղուն առաջին փախուստին պարագաները. կը յիշէր նաեւ թէ ի՞նչպէս Ռալինդ հանրային անպատութենէ ազատեր էր իր զաւակը, եւ թէ ի՞նչպէս այս երկու տղաքը (մէկը հարուստի՝ միւսը աղքատի զաւակ) իրարու հետ այնքան մտերմացեր էին . . . :

— Այո՛, ըսաւ, կը յիշեմ: Խոստմնալից երիտասարդ մընէր: Յաջողա՞ծ է արդեօք:

— Ոչ տակաւին: Իր գործը ձախող դացած է յարդ: Ամուսնացած է եւ երեխայ մը ունի, ինչպէս գլխես: Դժբախտաբար իր առողջութիւնը խանգարուեր է, թոքերը տկար են: Բժիշկը կ'ըսէ թէ առողջանալու համար տարի մը կամ տարի ու կէս Քօլօրատօ մնալու է: Երանի՛ թէ կրնայի իրեն օգնել:

— Ո՞քչափ ծախք կ'ըլլայ:

— Երեք կամ չորս հազար տոլար, զոր թերեւս կրնանք փոխ տալ իրեն:

— Բժիշկը կ'ըսէ թէ պիտի ապաքինի:

— Ապաքինելու համար պայքարելու է, կ'ըսէ բժիշկը:

Տարէց մարդուն դէմքը սուր կերպարանք մը առաւ: Դիմագծերը չփոխուեցան, բայց դէմքը ամբողջ կարծես տարբեր նիւթէ շինուած ըլլար, կարծը ու անփորտակելի նիւթէ մը:

— Պայքարելու է, ըսաւ. ապաքինման համար հիւանդի մը մղած պայքարին նպատակը լաւ շահարկութիւն մը չէ: Իրաւ է թէ Ռալինդի երախտապարտ ես, ու այդ զգացումդ պատիւ կը բերէ քեզի, բայց զայն չափէն աւելի մի՛ գործածեր: Քու վարձատրութիւնդ շնորհակալութեան նամակ մը միայն կրնայ ըլլալ: Բայց Աստծու սիրոյն, զգայնու մի ըլլար. խընդիրը սկզբունքի հետ գործ ունի:

Երիտասարդին դէմքը կեանքով լեցուն կերպարանք մը հագաւ, ոունգերը արագ արագ կը շարժէին եւ ըրթունքները կը գալարուէին:

— Սկզբո՞ւնք (փրինսիփը): Մայր գումար (փրինսիփը) ըսել կ'ուզես, տոկոսն ալ հետը անշուշտ: Դու ինձմէ աղէկ գիտես թէ ատիկա կրօ՞նք է թէ ոչ: Եթէ է, զիս դուքս համարէ այդ տեսակ կրօնքէ մը: Թամն էր որ, վեց տարի առաջ, դեւին ճանկն իյնալու, փճանալու վտանգէն ազատեց զիս, ու հիմա անձքը զլո՞ւսս, եթէ բոլոր ուժովս չօգնեմ իրեն:

Զան Ուէյթմըն իր աղուն նայեցաւ անթարթ եւ ըսաւ.

— Հարուլտ, գիտես որ խիստ լեզուն կ'ատեմ, եւ բնաւ չեմ ազդուիր անկէ, եթէ անկեղծօրէն հաւատայի այս առաջադրութեանդ, պէտք եղածին չափ դրամ կուտայի, բայց չեմ կրնար. անօգուտ բան մը, մսիսում մը պիտի ըլլայ ըրածդ: Վաղն իսկ, Ծնունդի առթիւ իրը նուէր հազար տոլար պիտի տամ քեզի: Կրնաս ուղածիդ պէս գործածել այս գումարը: Բլոնաւ արգելք պիտի ըլլամ:

— Ծնորհակալ եմ, ըսաւ Հարուլտ, շատ շնորհակալ եմ . . . : Գիշեր բարի:

Հայրը ձեռքը երկարեց անձայն: Դուռին ծանր վարագոյր-ները գոցուեցան տղուն ետեւէն: Հարուլո վերի յարկն ելաւ լայն, ոլորուն սանդուխէն ու իր սենեակը մտաւ:

Նոյն պահուն ձան Ուէյթմըն քանդակազարդ աթոռի մը վրայ նստաւ հին տարազով կահաւորուած սենեակին մէջ:

Տարօրինակ կերպով ծեր եւ բթամիտ կը զգար ինքինքը: Հարչնսի, Ծէյնոլսի եւ Ծէյլընի նկարները, որ յաճախ իրական ընկերներ թուեր էին իրեն, անծանօթ ու անհետաքրքիր կ'երեւէին հիմա: Անոնց արտայայտութեան մէջ ցուրտ ու անհաղորդ բան մը նշմարեց. այդ նկարներուն նայուածքները զինք կը թափանցէին, կ'անցնէին կարծես: Անոնք կարեւորութիւն չէին տար իր սկզբունքներուն եւ յաջողութիւններուն. տարբեր աշխարհի մը կը պատկանէին կարծես, ուր ինք տեղ չունէր: Ասոր վրայ ծածուկ ատելութիւն մը, դժուհութիւն մը զգաց, անհանգիստ զգացում մը, զոր չէր կրնար սահմանել կամ բացատրել: Ինքը վարժուած էր իր կատարեալ արժանիքովը նկատի առնուելու, գնահատուելու ամէն տեղ, նոյն իսկ իր երազներուն աշխարհին մէջ:

Քիչ ետքը սպասաւորը կանչեց եւ պատուիրեց անոր որ դուռները գոյց եւ անկողին երթայ: Ու դանդաղ, քաշքուսուող քայլերով գրադարանը մտաւ, ուր վարդուրուած լամբարները կը վառէին: Աչքերը վարի դարաններուն մէջ շարուած թանկագին գրքերուն վրայ ինկան, բայց զանոնք բանալու, կարդալու փափաք չունէր: Դարաններուն վերեւ կախուած լնտիր պատկերներն իսկ իրենց սովորական հմայքը կորուսերէին կարծես: Պահ մը կանդ առաւ Քօրոյի նկարներէն մէկուն առջեւ, որ կը ներկայացնէր յաւերժահարսներուն պարը, մոռցուած տաճարի մը շուրջ, անտառի մը մշուշապատ մէկ բացդքին մէջ — ու անոր նայեցաւ հետաքրքրութեամբ: Վերացուցիչ եւ խաղաղ բան մը կար այդ նկարին շուրջ. դարնանային շունչ մը կը խաղար մշուշոտ ծառերուն մէջ, եւ զուարթ ներդաշնակութիւն մը պարող յաւերժահարսներուն մէջ. բան մը որ հաճոյքի եւ նախանձի խառն զգացում մը արթընցուց իր հոգիին խորը:

Նկարը գեղեցիկ է, մտածեց, բայց հեթանոսական է պարզապէս. այդ տաճարը հեթանոս աստուածի մը նուիրուած է: Քրիստոնեայի մը չի վայլեր, իմ տանս ալ չի վայլեր. այս նկարը պիտի ծախսեմ այս ձմեռ, լաւ շահ մը ապահովելով:

Սեղանին վրայ, ինքն իր շուրջ դարձող աթոռին մէջ ին-

կաւ: Սեղանը տպաղիր տետրակներով, տեղեկագիրներով ծածկուած էր. ամէնքն ալ իր մասնակցած ձեռնարկներուն մասին գրուած էին: Թէրթերէ կտրուած թուղթի ժապաւէններու գրուած էին, եւ ուր իր բոլոր բարեգործութիւններն ու նուիրատուութիւնները կը փառաբանուէին, իբրեւ խելացի գործեր, որ իր անունով կը ճանչցուէին, ինչպէս կ'ըսէր խմբագիր մը:

Թուղթերը շրջեց անուշաղիր: Անոնցմէ մէկը «Հաշմանդամներու Հիւանդանոցին Ուէյթմըն Բաժնին» նկարագրութիւնը կուտար, ուրիշ մը կը պարունակէր յօդուած մը որ գրուած էր Ճէքսըն Համալսարանին մէջ Ուէյթմընի անունով հաստատուած օրէնսդիտական աթոռին բրօֆիսօրին կողմէն, ուրիշ մը կը հրամցնէր պատկերազարդ տեղեկատուութիւնները Ուէյթմըն Նախակըթարանի բացման մասին, Ըլլիիշի մէջ: Այս վերջինը թերեւս Ուէյթմընի բարեգործութիւններուն ամէնէն խնամքով ծրադրուածն էր: Իր խորունկ բաղմանքն էր տեղացիներուն համակրութիւնը շահիլ եւ իր որդին օր մը մինչեւ Ծերակոյտ զրկել տալ: Կ'արժէր-որ իր գործունէկութեանց ներկայացուցիչ մը եւ պաշտպան մը ունենար Ուաշինկթընի մէջ:

Այս երեկոյ, սակայն, իր բոլոր ծրագիրներն ալ անհոգի, չորցած, քայլայուած երեւոյթ մ'ունէին....: Զանձրոյթն ու յոգնութիւնը ծանր ծանր կը նստէին իր վրայ: Աստուածաշունչը կարդալու պէտք մը զգաց: Գիրքը բացաւ ծանօթ տեղը, ու իր աչքերը սա տողերուն վրայ. հանգչեցան:

Մի զանձցէք ձեզ զանձս յերկրի, ուր ցեց եւ ուտին ապականեն, եւ ուր գողք ական հատանեն եւ գողանան:

Ճշմարիտ վարդապետութիւնն էր այդ, իրաւ է, երկրի վըրայ կրնանք գանձեր դիղել, բայց զանոնք ապահով տեղ պահելու ենք միայն: Շատ գոհացուցիչ վարդապետութիւն մը այս, որուն միշտ ալ հետեւած էր ինք: Ցեցը, ուտիմը (ժանդը) եւ գողերը իր շահարկութիւններուն ուեւէ վնաս հասցուցած չէին:

Ճան Ռւէյլթմընի աչքերը յաջորդ տողին դարձան հիմա, երկրորդ սիւնակին գլուխը.

Այլ զանձեցէք զանձան ձեր յերկինս:

Գիրքը կարծես ծփալէն հեռացաւ իրմէն: Լոյսը անյայ-
տացաւ: Զարմացաւ թէ արդեօք մա՞հն էր որ կուգար այս-
քան յանկարծական, արագ եւ անդիմալը կլի թափով մը: Պահ-
մը ջանաց ինքինքը վեր բռնել, բայց չի կրցաւ, եւ կամաց մը
ընկղմեցաւ սեղանին վրայ: Գլուխը հանդչեցաւ ծալլուած ձեռ-
քերուն վրայ ու միտքը անծանօթին մէջ սահեցաւ ինկաւ:

* * *

Ո'բչափ ատենի մէջ ինքինքը ճանչեցաւ, ինքն ալ չէր գի-
տեր: Ժամ մը, կամ դար մը անցեր էր կարծես այդ միջոցին:
Գիտէր միայն թէ այդ պահուն բան մը պատահած էր, որուն
ինչ ըլլալը ինքն ալ չ'ը կրնար բացատրել: Բաւական դժուար
էր իր ինքնութեան թելը բռնել: Վերջապէս զգաց թէ ինքին-
քը գտած էր, բայց գժուար էր հաստատել թէ ո'վ էր ինք եւ
ո'ւր կը գտնուէր:

Մ'իտքը պայծառացաւ վերջապէս: Ճան Ռւէյլթմըն քարի
մը վրայ նստած էր, ճամբու մը մօտ, անծանօթ երկրի մը մէջ:
Ճամբան սովորական պողոտայ մը չէր, որ ցանկ ունէր,
ոչ ալ վերելք: Կը նմանէր բաց դաշտի մը մէջն անցնող բա-
նուկ արահետի մը, որ մաշեր էր հազարաւոր ոտքերու անցքին
տակ: Հովիտին մէջ, վարը, ուր աչքը կը դորէր հասնիլ, ճամ-
բան հետղէտէ ձեւ կ'առնէր, կը կապուէր, շատ մը մանր
ուղիներէ — փոքր արահետներ, որ մարգագետիններ կը կըտ-
րէին, ուրուուն ճամբաներ, որ գետին հետ կ'ընթանային, հա-
զիւ աչքի զարնուող բարակ ճամբաներ, որ անտառներէն դուրս
կ'ելլէին: Բայց բլուրին կողքին վրայ այս բոլոր ճամբաներուն
թելերը կը հիւսուէին ամբօրէն եւ մէծ ճամբան կը ձեւացնէին:

Բլուրին քովին, ուր նստեր էր, Ճան Ռւէյլթմըն կը տեսնէր.
Ճամբորդներու մէծ ու պատիկ խումբերը, որ ատենն անդամ
մը կը հաւաքուէին բոլոր ճամբաներէն եւ մէծ ճամբուն վրայ
կ'երթային իրարու կը միանային: Բոլորն ալ ճերմակ հագեր

էին. հազուստնին տարօրինակ ձեւ մ'ունէր Ռւէյլթմընի աչքին,
հին պատկերի մը պէս:

Ճամբորդները, խումբ առ խումբ, իրարու ետեւէ իր առ-
ջեւէն հանդարարէն խօսակցելով կամ երգելով, բոլորն ալ
ուրախ էին: Ոչ ոք կանդ չառաւ իր հետ խօսելու, շատերը,
շատ հեղ, իրեն նայեցան եւ իրարու հետ խօսեցան, ոմանք,
մերթ ընդ մերթ, կը ժպտէին եւ բարեւի նշաններ կ'ընէին ի-
րեն, այնպէս որ նա կը զգար թէ ճամբորդները ուրախ պիտի
ըլլային որ ինքն ալ իրեն ընկերանար:

Այսպէս, ճամբորդներու խումբերը իրարու ետեւէ կ'անց-
նէին իր աչքին առջեւէն եւ կահանչ, ոսկեզոյն եւ բացմանի-
շակագոյն ըլլակներու մէջէն անցնելով կը հասնէին հորիզո-
նին վրայ եւ անկէ ամպի ծուէններուն պէս անդին կ'անցնէին:

Ճան երկար ատեն նստած, զիտեց եւ զարմացաւ: Իր պա-
լատին աշխարհէն տարբեր տեղ մըն էր այս: Մարօրինակ բայց
իրական վայրը մը: Զօրաւոր բաղձանք մը զգաց գիտնալու թէ
ի՞նչ երկիր էր այդ, եւ մարդկի ո՞ւր կ'երթային: Ոտքի ելաւ,
խոտերու եւ կապոյտ ծաղիկներու մէջէն քալելով գէպի ճամ-
բան գնաց, ուրէկէ ճամբորդները կ'երթային խումբ առ խումբ:
Անցորդներէն մին իր կողմը դարձաւ եւ ձեռքը երկարեց: Ծեր
մարդ մըն էր, ճերմակ մօրուքով եւ բամպակ յօնքերով —
Ռւէյլթմընի գեղին երբեմնի բժիշկը՝ որ զինք խնամեր էր տա-
րիներ առաջ երբ տղայ էր եւ գեղը կը բնակէր:

— Բարի եկաք, ըստ ծերունին. կը փափաքի՞ք մեղի ըն-
կերանալ:

— Ո՞ւր կ'երթաք:

— Երկնային քաղաքը, հոն մեր բնակարանները տեսնելու:

— Սառնք գեռ քիչ առաջ ինծի անծանօթ էին, բայց հիմա
լաւ կը ճանչնամ զիրենք: Զքեղ, սակայն, երկար ատենէ ի վեր
կը ճանչնամ: Զե՞ս յիշեր զիս, երբեմնի բժիշկդ:

— Այո՛, աղաղակեց Ճան, այո՛, ճայնդ փոխուած չէ եր-
րեք: Ուրախ եմ քեզ տեսնելուս, Տք. Մքլին, շատ ուրախ եմ
ճամբանւանդ այս պահուու: Այս բոլորը շատ անծանօթ, շատ ալ
ճնշիչ կ'երեւին ինծի: Կրնա՞մ քեղի հետ երթալ:

— Վաստահարար, պատասխանեց բժիշկը ընտանի ժամփողվ
մը: Քեզի համար բարիք մը սիմակ ըլլայ այս ճամբորդութիւ-
նը: Դուն ալ քեզի վերապահուած ապարանք մը ունենալու ես
քաղաքին մէջ — գեղեցիկ պարատ մը թերեւս. — չե՞ս ակնկա-
լեր զայն:

— Այս՝ պատասխանեց ձան, շուարած, այս՝, կը հա-
ւատամ թէ այդպէս ըլլալու է, թէեւ պարատ այսչափ ալ շուտ
տեսնելու ակնկալութիւնը չունէի: Բայց քեզի հետ կ'երթամ.
ճամբան կրնանք խօսակցիւ:

Երկու ուղեկիցները շուտով հասան միւս ճամբորդներուն
ու անոնց հետ ճամբանին շարունակեցին: Բժիշկը շատ բան
չունէր ըսելիք իր գլխէն անցած-դարձածներէն, որովհետեւ
այնքան պարզ ու տաժանքոտ կեանք մը եղեր էր իրենը. կեանք
մը որ այնչափ խոչոր գործ մը ցոյց տուած չէր, այլ պարզա-
պէս նուիրուած էր ուրիշներուն. գեղին պատմութիւնն ալ
պարզ էր: Ճան Ուէյթմընի գլխէն անցածները կրնային հիւսել
աւելի ճոխ, աւելի տպաւորիչ պատմութիւն մը, որ լեցուն էր
ժամանակակից մեծ դէպքերուն հետ իր ունեցած յարաբերու-
թեանց արձանագրութիւնովը: Բայց, չես գիտեր ինչո՛ւ, նա
չէր ուղեր իր կեանքի մասին շատ բան խօսիլ, այն պահուն
երր կ'երթար երկնային այդ մօրուտքին վրայէն, այդ խաղա-
ղիկ, անարեւ, կապոյտ կամարին տակէն, խաղաղ ու ազատ
օգին մէջէն, ուր լոյսը փոռւեր էր անատուեր եւ ուր բոլոր բա-
ները լուսեղէն բնոյթ ունէին կարծես:

Բժիշկէն զատ միայն մէկ մարդ կար խումբին մէջ, զոր
ձան Ուէյթմըն կը ճանչնար վաղուց — տարիքը առած տո-
մարակալ մը, որ իր կեանքն ամբողջ զրասեղանի մը վերեւ
ժաշեցուցեր էր այնքան խնամոտ հաշիւներ պահելով, ժան-
դութ, բութ երեւոյթով փոքրահասակ մէկը, համբերող, ճըզ-
ճիմ մարդ մը, որու կինը քսան տարի յիմարանոց մնացեր էր,
եւ որու միակ զաւակը հաշմանդամ աղջիկ մը եղեր էր, զաւակ
մը այս, որու հանգիստին ու երջանկութեանը սիրոյն մարդը
չարաչար աշխատեր եւ ինքինքը զոհեր էր անխնայ: Զարգա-

նալի բան էր այդ մարդը հոն գտնել, միւսներուն պէս այնչափ
անհոգ եւ զուարթ:

Խումբին միւս անդամներուն կեանքին պատմութիւնը կա-
րելի էր հետեւցնել իրենց խօսակցութիւնն: Հոն մայր մը կար,
կանուխին այրիացած կին մը, որ իր զաւակներուն փոքրիկ
հօտը անբաժան պահեր էր եւ տարիներով չարաչար աշխատեր
էր զանոնք ինսամելու, ազնուացնելու եւ կրթելու համար: Հոն
էր գթութեան քոյր մը, որ ինքինքը նուիրեր էր հիւանդներու
հոգածութեանը: Վարժապետ մը՝ որ սիրոն ու հոգին զրեր էր
իր խաղաղ աշխատանքին մէջ, մաքուր եւ զիտակից տղաքներ
հացնելով: Հոն էր բժիշկ-առաքեալ մը, որ իր փայլուն ա-
պագան զոհեր էր եւ գացեր էր հիւանդանոց մը վարելու խա-
ւար Ափրիկէի խորերը: Արծաթ մաղերով զեղանի կին մը՝ որ
հրաժարեր էր սիրոյ եւ ամուսնութեան բոլոր երազներէն, հոդ
տանելու համար իր հիւանդ հօրը, որու մահէն ետք իր կեան-
քը բարութեան եւ բարեգործութեան երկար շրջան մ'եղեր էր:
Բանաստեղծ մը՝ որ քաղաքին խճուուած տուներուն առջեւէն
քալեր էր իր երգերով զուարթութիւն սիրուելով չորս դին: Հաշ-
մանդամ կին մը՝ որ երեսուն տարի անկողնին ծառայեր էր,
անօդնական, բայց ոչ անյօյ, եւ բնաւ չէր զանդատեր իր վի-
ճակէն, այլ միշտ զուարթ եւ խաղաղ ապրեր էր:

Բոլոր ասոնք եւ ասոնց նման ուրիշներ ալ կային, որ աշ-
խարհի մէջ այնքան խոնարհ, այնքան աննշան կեանք մը ապ-
րեր էին, բայց հիմա գոհունակութեամբ հոգեկան ուրախու-
թեամբ լեցուն էին: Անցնող խումբին մէջ կային որ իրարու
հետ կը խօսէին անցած ու գալիք բաներու մասին, եւ մերթ
կ'երգէին առոյդ ու զուարթ ձայնով:

Ճան Ուէյթմըն երգերէն ոմանց կը ճայնակցէր, նախ վա-
րանու բայց ապա վասահ սրտով: Իր վախերը կը փարատէին
հետզհետէ: Զէ՞ որ ինքն ալ անոնց կարգին իր շիտակ աեղը
գտեր էր: Եթէ իր ուղեկիցները բոլորն ալ, վասահաբար, հոն
իրենց պալատաները պիտի գտնէին, ինքը անոնցմէ շատ աւելի
վասահ չչը կրնար ըլլաւ միթէ: Իր կեանքը, իր կարծիքով,
անոնցինքն աւելի արդիւնաւոր եղեր էր: Առաջնորդ մը, նոր

ձեռնարկներու հիմնագիր մը, եկեղեցին եւ պետութեան սիւն մը եղեր է ինք: Իրեն տասը տաղանդ (հին զրամ մը) տրուած էր, ու ինք այդ գումարը կրկնապատկեր էր, բանի բարձրացուցեր էր: Իր վարձատրութիւնը ատոր համեմատ ըլլալու էր:

Ուղեւորները մօրուտքին ծայրը հասան հիմա, եւ անդի աշխարհին վրայ նայեցան: Մեղսովիէ ըլուրներով շրջանակուած կանանչ, ընդարձակ դաշտ մը կը տարածուէր հոն, ուրուն մէջէն լայն ու փայլուն գետ մը կը հոսէր. բազմաթիւ առուներ, արձաթ ժապաէններու պէս, իրարու հետ կը հիւսուէին կանանչին վրայ: Գեան ու առուները եղերուած էին բարձր ծառներով եւ ծաղկազարդ ծառաստաններով: Քաղաքը կը կանգնէր այս զաշտին մէջ, սպիտակ ու հրաշապեղ: Ճամբրորդները երբ զայն տեսան ահօվ ու ցնծութեամբ լիցուեցան: Արագ եւ լուր քայլերով անցան առուներուն վրայէն եւ ծառաստաններուն մէջէն:

Քաղաքին պարիսպը, որ թանկազգին քարերով շինուած էր, շատ ցած էր, այնքան ցած որ մանուկ մ'անդամ մէկ կողմէն մէկալը կրնար տեսնել: Դուռը փայլուն մարգարիտ մըն էր:

Դրան մօտ կանգներ էր պայծառ եւ լուրջ զէմքով մարդ մը որ չուշանի պէս պարեգօտ մը հազեր էր, հաղուստը կենդանի հիւսուածք մ'ունէր:

— Ներս հրամեցէք, ըստ նա ճամբրորդներու խումբին: Հոս է ձեր ճամբրուն վախճանը: Ձեր պալատները պատրաստ են:

Ճան Ռէյթմըն վարանեցաւ, կասկած մը կը տանջէր իր միտքը: Կը զգար թէ մէծ տարբերութիւն մը կար իր եւ միւս ճամբրորդներուն միշեւ, եւ կը վախճար գուռնէն ներս մտնել: Բայց երբ կանգ առաւ ու մէկդի զարձաւ, գոնապանը շիտակ իր աչքերուն մէջ նայեցաւ եւ նշան ըրաւ իրեն: Յետոյ ճան հասկցաւ թէ ներս մտնելու էր:

Ճամբրորդները անցան փողոցէ փողոց, պայծառ եւ մէծ տուներու առջեւէն, որ անթառամ պարտէններով շրջապատուած էին եւ անհունօրէն այլազան գեղեցկութեամբ պարուրուած էին:

Երբ փոքրիկ խումբերը, կարգաւ, իրենց համար պատ-

րաստուած ապարանքները հասան եւ առաջնորդը նշան տուաւոր ամէն մէկը իր տունը մտնէ՝ հիացումի, եւ հաւանութեան թեթեւ մրմունջ մը բարձրացաւ անոնց շրթներէն: Ապարանքներուն բայց զուռներէն բարի զարուստի, ցնծութեան եւ երդի անուշ ձայներ կը լուռէին հիմա: Ամէնքն ալ տեղաւորուած էին վերջապէս: Միայն երկու հին բարեկամները — Տոքթ. Մքին եւ ձան Ռէյթմըն — զուրս մնացին: Անոնք կանգնած էին ամէնէն մէծ եւ ամէնէն հոյակապ տուներէն մէկուն առջեւ, որուն պատերը չողարձակ ծաղիկներով զարգարուած էին: Առաջնորդը ձեռքը զրաւ թժշկին ուսին վրայ եւ ըստ:

— Ահա քու տունդ: Ներս հրամէ, հոս այլեւս չկան հիւնդութիւն, մահ, վիշտ կամ ցաւ: Ասոնք, քու հին թշնամիներդ, ամէնքն ալ պարաւուած են: Բայց զործած բոլոր բարիքներդ, ընձեռած աջակցութիւններդ, պատճառած հանդիսարդ, բոլորն ալ հոս են, ու անոնցով է որ չինած ենք այս պարտը:

Բարի թժշկին երեսը խաղաղ զուարթութեամբ մը լուսաւորուեցաւ: Իր հին բարեկամին ձեռքը սեղմեց եւ փափսաց.

— Հիւնալի է: Ասած զնա, որ զուն ալ քու ապարանքդ զտնես, շատ հեռու չէ ասկէ, եւ չուտով զիրար պիտի տեսնենք:

Հնօրեայ թժշկը պարտէղին մէջէն անցնելով իր պալատը մտաւ: Քաղաքին Գոնապանը Ճան Ռէյթմընին զարձաւ անթարթ, խորացնին աչքերով եւ հարցուց լուրջ եղանակով մը.

— Ուր կը փափաքիս որ առաջնորդեմ զքեզ:

— Իմ սեփական պալատս կուղեմ տեսնել, պատասխանց մարդը, կէս ծածկուած յուզումով մը: Հոս ինձի համար ալ պալատ մը չկա՞յ միթէ: Հաւանօրէն դեռ արտօնուած չեմ պալատս մտնելու, որովհետեւ ուշտք է խոստովանիմ թէ ես միայն...

— Գիտեմ, ըստ մարդը քիչ մը հաստատ ձայնով: Այսո՛, Ճան Ռէյթմընին եմ: Ս. Փէթրոնիսս եկեղեցին զլիստոր խընակալիք: Շատ կը բարձամ իմ պալատս տեսնել հոս: Կը համի՞ս հոն տանիլ զիս:

Դոնապանը փոքրիկ գիրք մը հանեց իր պարեզօտին ծոցէն եւ թղթատեց զայն:

— Հարկաւ, ըսաւ, քու անունդ ալ կայ հոս, բնակարանդ պիտի տեսնես շուտով, եթէ ինձի հետեւս:

Ճան Ռւյթմըն ու իր ուղեցոյցը անցան քաղաքին մէջէն, մղոններով քաղեցին կարծես եւ հասան արուարձան մը, ուր շատ մը հիւզակներ կային, ծաղկալից ու անուշահոս ածուներով շրջապատուած: Վերջապէս հասան բաց դաշտ մը, մերկ ու ամայի տեղ մը: Հոս հոն քանի մը թուփեր կային, ճղճիմ ու անծաղիկ, գետնին խոտը այնքան ցանցառ էր: Դաշտին մէջտեղը լրճիթ մը կար, որ շինուած էր եւ մէկդի նետուած, անպէտ կտորուանքներով, որոնք շատ հոգածութեամբ իրարու քով բերուած էին, այնպիսի մէկու մը կողմէն որ ուզեր էր չինք շնորհք բան մը հնարաւորել անարդէք ատաղձով: Խղճալի եւ ամօթալի բան մը կար այս հիւզին չուրջ ու խոպան դաշտին մէջ կը կծկտէր, կը սմքէր ու կարծես մասնաւոր շնորհով մը, ներողամիտ թոյլատութեամբ մըն էր որ կը կառչէր գեղակերտ քաղաքին փէշերուն:

— Ահա! քու ապարանքդ, ըսաւ դոնապանը ցած բայց յըստակ ձայնով մը:

Ցասումի, խարուած հիւզումի անտանելի զգացում մը պոռթկաց Ճան Ռւյթմընի մէջ եւ պահ մը լուս ու պապանձան պահեց զայն: Աչքերը այդ խեղ ու կրակ լրճիթէն մէկդի դարձուց եւ սկսաւ առարկել սրտմտութեամբ.

— Տէր իմ, կմկմաց նա, սիսալած ըլլալու էք: Անուններու շփոթութիւն մը կայ թերեւս: Դրքին մէջ սիսալ մը սպրդեր է կարծեմ:

— Սիսալ չկայ, ըսաւ Դոնապանը հանդարտ եղանակով մը, ահա քու անունդ եւ քու սեփականութեանդ արձանագրութիւնը:

— Բայց ի՞նչպէս կըլլայ որ այսպիսի տուն մը պատրաստուած է ինձի համար, աղաղակեց մարդը սրտնեղած, դոդդացող ձայնով մը, իմ երկար եւ հաւատարիմ ծառայութիւններս նկատի առնուած չե՞ն միթէ: Կը կարծէք որ ասիկա յարմար

ապարանք մըն է այսքան լաւ ճանչցուած եւ յարգուած մէկու մը համար: Ինչո՞ւ այսչափ պղտիկ եւ տղեղ է իմ տունս: Ինչո՞ւ միւսներուն պէս գեղեցիկ հատ մը կառուցուած չէ ինձի համար:

— Այսչափ ատաղձ միայն զրկեցիր մեղի:

— Ի՞նչ:

— Ի՞նչ ատաղձ որ զրկած ես, ամբողջութեամբ գործածեր ենք, կրկնեց Դոնապանը:

— Հիմա կը հակնամ թէ սիսալած էք, գոցեց մարդը յարածուն անձկութեամբ մը, ամբողջ կեանքիս մէջ այնպիսի բաներ ըրած եմ որ, անտարակոյս, լաւ ատաղձ հայթայթած եմ ձեզի: Լսած չե՞ս թէ շինած եմ դպրոց մը, հիւսնդանոց մը, երկու երեք փոքր եկեղեցիներ եւ գմբէթը Ա. Փէթրո...

— Դոնապանը ձեռքը վեր վերցուց եւ ըսաւ.

— Սպասէ՛, այս բոլորին ալ նպատակն էր այն աշխարհին մէջ հիմերը կերտել ձան Աւէլթմընի համբաւին եւ պալատին: Այդ նպատակով չծրագրեցի՞ւ այդ գործերդ:

— Այր՛, պատախաննեց մարդը, շուտարած եւ յապուշ կըրթած: Կը խոստովանիմ թէ յաճախ այզպէս մատածեցի գործերուս մասին: Բայց ուրիշ ըաներ ալ կան — զօլէճի մը ըրած նուէրս, բարեգործական նպատակներու յատկացուցած նուիրատուութիւններու եւ...

— Սպասէ՛, ըսաւ Դոնապանը: Ասոնք ամէնքն ալ միթէ արձանագուած չե՞ն երկրի վրայ, ուր քու պատիւիդ բարձրացմանը պիտի ծառայէին: Ճշմարիտ կ'ըսեմ, երկրի վրայ ատանց համար վարձատրուած ես արդէն: Երկու անդամ, երկու տեղ չես կրնար վարձատրուիլ նոյն բանին համար:

— Ո՛չ, աղաղակեց մարդը, խորունկ յուսահասութեամբ մը, ո՛չ: Կ'ընդունիմ թէ անձնական շահերս վեր բանած եմ աշխարհի վրայ, բայց գործերս զոնէ քչիկ մըն ալ իբր բարիք ձառայած են աշխարհին:

— Ինչ որ այն կողմէն զրկեցիր, պահեցինք եւ գործածենք հոնք հոս: Ահա! տունդ:

Դոնապանին ձայնը հետզհետէ կը խորունկար, կը զօրա-

նար եւ կըսակի բոցի մը պէս անտանելիք կը դառնար ձան Ուէյթ-
մընի ականջին։ Այդ ձայնը իր հոգին կը մերկացնէր, կը նսե-
մացնէր, կ'ընկճէր կարծես։ Ուէյթմըն ճղմուեցաւ, զետին ին-
կաւ ամօթէն ձնշուած, ձեռքերով աչուըները ծածկեց եւ զետ-
նին քարերուն վրայ կծկուեցաւ երեսանկեալ։

— Ըստ ուրեմն, ըստաւ նա ընկառած ձայնով մը, եթէ կեանդի քըս այսչափ քիչ արժէք ունեցեր է, ինչո՞ւ եւ ի՞նչպէս եկայդ չո՞ւ:

— Թաղաւորին զութին չնորհւէւ, պատասխանեց Գոնակա-
նա պահն ձանը առնառեկ մասունդին աեւ իս չնշեւ չիմա-

— Եւ ի՞նչպէս արժանացայ այդ չնորհին, ի՞նչպէս վաստիկեցի զայն:

— Այդ չնորհը չի վաստկուիր, այլ միայն կը արուի, բառ
յատակ ու մեղմ ձայնին:

— Բայց ինչո՞ւ ձախողած եմ կետնքին նպատակին մէջ՝ ի հոն բանն է որ աւելի լաւ կրնացի ընել։ Հոս ի՞նչն է որ հայութի կ'անուի։

— Հոս հաշուի կ'առնուի միայն այն ողբրութիւնը որ
նշմարտապէս անկեղծ ոգիով կը տրուի, պատասխանեց հնչութ
ձայնը։ Հոս նկատի կ'առնուի միմիայն այն բարեգործութիւնը,
որուն շարժափիքը բարիին սերն է եւ որիշ ոչինչ, այն
ծրագիրները, որոնց տիրական նպատակն է ուրիշներու բար-
բութիւնը, միայն այն գործերը՝ որոնց մէջ կատարուած գո-
հողութիւնը ակնկալուած վարձատրութենին առելի մեծ է, այն
եռերեսները, զորս տուդր իմքն իր անձը կը մռնայ։

Մարդկ լուս էք: Թուլութիւն մը, անպատճ վհասութիւն մը եւ ամօթի խորունկ զգացում մը իջան իր վրայ: Դրանապանին երեսը անհուն զորովայ մը սպազ երե սաւ:

— Մտածէ՛, ձան Ուելթմըն, այդպիսի բան մը պատահած
չէ՞ կեանքիդ մէջ:

— Այս բաներն են զորս թագաւորը չի մռնար երբեք, եւ բավիշտեւ ասոնց նման չատ քիչ բանեք կային աշխարհի և անքիդ մէջ, չոս պղտիկ տեղ մ'ունեցար մէտայն:

Յողնութիւնն ու թուլութիւնը կը ծանրանային ձահ և յիթմընի մարսինին վրայ, բայց թեթեւ խաղաղութիւնն մը ար իր սրտին մէջ երբ լսեց Դուռապանին արծաթ ձայնին դանչը:

Պատին ժամացոյցը եօթը զարկաւ երբ նա իր զլուխը վերոց սեղանին վրայէն: Առառւան ազօտ, գեղին լոյսը ներս կը ոսէր ծանր վարապոյրներու բացուածքէն:

ինչ պատահած էր իրեն։ Միթք հիւանդ եղելը էր։ Մեռեր,
և նորէն կենդանացե՞ր էր արգեօք։ Կամ տեսածը երա՞ղ մըն
ը սոսկի։ Ատեն մը նստեցաւ անշարժ։ Ա՛լ արթուն էր։ Նեղ
քքոյլ մը հանեց զրասեղանին դարակէն, փոխզիր մը զբեց
գրքէն միջուղ պային։

Դանդաղ քայլերով վերի յարկը ելաւ . մեզմիւ բաղիսեց իր
պուն սենեակին զուռը, եւ, պատասխան չառնելով, ներս մը-
աւ անագմուկ : Հարուս կը քնանար, մերկ թեւր գլխուն վե-
հեւ, բարձին վրայ նետած . դէմքը խաղաղ էր ու հանգարտ .
այլը չողարձակ աչուըներով անոր նայեցաւ ու յետոյ ոտքի
առներուն վրայ կոխելով գրասեղանին մօտ գնաց . մատիս մը
թերթ մը թուղթ ճարեց եւ արագորէն սապէս զրեց .

«Սիրելի տղաս, աշա ինչ որ խնդրեցիք ինձմէ . ուզած նրանակիդ համար գործածէ այս գումարը, եւ աւելին ալ ունէ, եթէ պէտք ունենաս . . . Սիրադ աւելի մօտէն ճանչնալ կ'ունէ, ու եթէ սիսաններ գործած եմ . . .»:

Թեթև չըուկ մը լսեց եւ գլուխը մէկդի դարձուց : Հարուտ նկողնին մէջ նստեր էր եւ կը նայէր լսինաբաց աչքերով :

— Հայրիկ, դուն եմ։
— Այս՝, որդիս, պատասխանեց ձան Ռէյլթմըն, նոր վեպրդաբայ, ըստ կ'ուղեմ, հոս եմ։ Աստուած բարի Ծնունդը պառակէ մեղի։

— — — O — — —

Armenian Educational Foundation
331 *Fourth Avenue*
NEW YORK

